

ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱՐՏԱՒԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՅԻՅ.

„Եւրոպայի գրեթէ ամեն բազաւորութիւններն ալ միանգամայն սոսկալի հիւանդութեան մը հանդիպեր են այս միջոցիս, կրտօրագիրներն մէկը. եւ այս հիւանդութիւնը տէրութեան զանձերուն պարսպուիլն է: Ամենքն ալ մէկ ատենի մէջ հասկըցան որ իրենց դրամագրութիւնները չարաչար վատնել են, եւ այժմ այնպէս շուարեր ու տարակուսեր են որ չեն վիտեր քէ ինչ կերպով իրենց չափազանց ծախքերուն առաջքը առնուն“:

Գաղղիոյ կայսրը յունուարի 22-ին, օրենսդրական ժողովոյն բացուած օրը, ճառ մը խօսեցաւ որ անելի տէրութեան ծախքերուն ու եկամուտներուն վրայ էր՝ քան քէ ուրիշ քաղաքական խնդիրներու: Այն ճառին խօսքերը գովելէն չեն կշտանար Գաղղիացոց եւ Անգղիացոց օրագիրները, ինչպէս որ իրենց սովորութիւնն է՝ մեծամեծ նշանակութիւններ տալով անոր իմաստներուն: Գաղղիոյ տէրութեան դրամական վիճակը լաւցընելու ծանր ու դժուար գործը յանձնուած է Աշիլ Ֆուլտ ոստիկանին. եւ նա խօսք տուեր է որ ասոր մէկ ճարը գտնէ՝ առանց նոր պարագի ձեռք գարնելու. ամենքը կսպասեն որ տեսնեն քէ ինչ կերպով պիտի կատարէ Ֆուլտ իրեն խոստումը:

Իտալիոյ բազաւորութեան դրամական կարօտութիւնն եւս շատ մեծ է, այնպէս որ անցեալ 1861 տարուայ պարտքը 700 միլիոն ֆրանքի կհասնի: Բայց Իտալացիք այս իրենց պարտքէն ազատելու հնարքը դիւրաւ կգտնեն՝ քէ որ այսպիսի պատերազմական սոսկալի պատրաստութեանց հետ չլինեն: — Ռիքազոլի իշխանը հրապարակաւ իմացոց խորհրդարանին քէ Հռովմի խնդիրը մօտ է Իտալացոց ուզածին յարմար կերպով մը վերջանալու. բայց Պիոս Թալարնական իշխանութիւնը ձեռքէն ամենեւին պիտի չհրապայ: Գաղղիացոց զօրապետին ու սպաներուն առջեւը խօսած ճառին մէջ ինքզինքը Գաւիք մարգարէին նմանցընելով ըսեր է անցածները քէ „Տարակուս չունիմ որ մեր բշմամիներն ալ Արիստոտէլին պէս իրենց հպարտ գլխովը ծառի հիւղերէն կկախուին ու չարաչար կկորսուին“: Արդէն Իտալիոյ մէջ կուսակցութիւն մը կամ ընկերութիւն մը սկսեր է ձեւանալ *փաստալիականութիւն* (փաստալիանիզմ) անունով, որոյ վախճանն է պապին ոչ միայն աշխարհական իշխանութիւնը առնուլ ձեռքէն, հապա նաեւ հասկըցընել ամենուն քէ պապը ամենեւին իրաւունք չունի ուրիշ քրիստոնեայ օրինաւոր եպիսկոպոսապետաց գործերուն խառնուելու: Կըսեն քէ այս ընկերութեան գլխաւոր տեղը Նափոլի քաղաքն է, եւ մինչեւ ցայժմ 5000 հոգիէն անելի են ասոր անգամ գրողները: Մէկ դիէն պապը շինծու վտտանութեամբ մը կըսէ ամենուն քէ „Մեք ոչ միայն մեր աշխարհական իշխանութիւնը ձեռքէ պիտի չհաննէք, հապա նաեւ մեր ձեռքէն առնուած գաւառները նորէն մեզի պիտի դարձընէք. եթէ ես չլինիմ ձեզի հետ, իմ յաջորդս անշուշտ կլինի, վասն զի Սիմոնը մանկանացու է, բայց Պետրոսը անձամ“: Մէկալ դիէն Իտալացիք անագին պատրաստութիւններ կտեսնեն Հռովմ ու Վենետիկը ազատելու, եւ

Կարիպալտին իւր կողմէն ձայն կուտայ անոնց զեւք ու զօրք շատցընելու:

Աւստրիոյ կայսրը դեռ նոր գնաց, Վենետիկոյ գաւառները անձամբ աչքէ անցուց, բերդերուն ամբարխնն ու զօրքերուն պատրաստութիւնը զննեց, եւ Վերոնայի մէջ այնպիսի սպառնալից խօսքերով ճառ մը խօսեցաւ որ Վենետիկ կայսերական լրագիրներէն ոմանք խոնձութիւն անգամ չեն սեպած առանց փոփոխութեան տպագրելը: Լսելու բան է Վերոնային լրագրին ըսածը. — որ Աւստրիոյ տէրութեան այժմու ոստիկաններուն բերանը կհամարուի. „Թեպէտ եւ դիւանագետները (*տիֆլոմարները*) կըրնղեն, կրտօ, քէ 1862 տարուայ մէջ Եւրոպայի խաղաղութիւնը չարութիւր, բայց կարծեմ քէ իրենք ալ չեն հաւատար իրենց ըսածին. . . մտքէ անգամ անցընելու. բան չէ որ մեք այս տարի հասկիստ կարենամք կենալ: Իտալիոյ յառաջապան զօրքին մէջ մէկ հրացանի արարուածք մը բաւական է. իսկոյն պատերազմը կըացուի ու բոլոր Եւրոպա կտարածուի. . . Մեք պէտք է աղէկ գիտնամք որ պատերազմը խիստ մօտիկ է, եւ այս մեր դարուս պատերազմներուն վերջինը պիտի լինի: Յեղափոխութիւնը կուգէ որ Աւստրիան բոլորովին զնջուի սրբուի տէրութեանց ցուցակէն. ատոր առջեւն անունելու է: Պետք է որ Իտալիոյ բազաւորութիւնն ու զեկտնութիւն 2-ին կառավարութիւնը (Գաղղիոյ տէրութիւնը) մեր շնորհիւր փճանան վերջոսին աշխարհիս կըեսեն“ եւ այլն: Տեսնեմք քէ Աւստրիոյ այս սպառնալից խօսքերուն ինչ պատասխան պիտի տան զործով Իտալիան ու Գաղղիան. տեղն է ըսելու քէ „Միքէ բանիւք շրբանց պատերազմ վճարիցի“:

Սամանեան տէրութեան քաշած դրամական նեղութեանը մէջ նոր երեւոյր մը այս է որ Ֆուլտ փաշա վեզիրին խորհրդովն ու ջանքովը Տաճկաց կարգացողներն ալ իրենց հաւանութիւնը տուին մզկիթներուն կալուածները՝ այսինքն *վազըֆները* ծախուին. բայց շատ մարդիկ կառկած կընեն քէ անոնց զնովն ալ մեծ ու զօրաւոր դարման մը պիտի չլինի տէրութեան զանձին աղքատութեանը:

Անգղիոյ ու Հիւսիսային Ամերիկայի մէջ եղած գժտութիւնը դադրեցաւ, բայց նոցա մէջ կատարեալ համաձայնութիւն չինելը շատ դժուար բան է, եւ կրնամք վախնալ որ պատճառներ չգալկսին անոնց նորէն իրարու հետ աւրուելու երէ երկու կողմէն խոճական մարդիկ աննոգութիւն ընեն: Անա արդէն Անգղիացիք զանգատ ունին որ Հիւսիսային Ամերիկացիք Հարաւային Նահանգաց նաւանագիստները պաշարեր կամ փակեր են, որով իրենց առուստութիւն մեծ վնաս է:

Իսկ Ամերիկացոց մէջի պատերազմը յիբաւի սաքսոնական յամառութեամբ առաջ կըբրայ՝ առանց ամենեւին բուռնալու կամ զաղրելու, եւ շատ դժուար է այժմէն գուշակելը քէ վերջապէս ոմ պիտի մնայ յաղթութիւնը: Վերջի յութիւններէն կերեւի որ մեծ պատերազմ մը եղեր է, եւ հիւսիսայինք յաղթող գտնուեր են:

ՀԱՆՆԵՂՈՒԿ.

Նա արեւու պէս փայլի,
Բայց յարեւէ զարիւրի.
Յորժամ խաւար տարածի.
Յայնժամ զըւարթ ծիծաղի:

Հրամայեցաք տպագրել. իԹեոզոսիա, ի 25 Յունուարի 1862. Գարրիէլ Վ. Այվազեան.